

**ՅԱՅ ԼԵՉՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ**  
**ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ**  
**Օգոստոս 2019**

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Հաստատութեան հետ գործակցաբար, կազմակերպած Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը տեղի պիտի ունենայ Յուլիս 31 – Օգոստոս 17: Քննութիւնները՝ Օգոստոս 17ին: Ժամանում՝ Յուլիս 31ին, մեկնում՝ Օգոստոս 19ին:

Դասընթացքը ունի չորս մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմներ: Դասերը տեղի կ'ունենան Երկուշաբթիէ Ծաբաթ, օրը հինգ պահ՝ առաւօտեան: Դասընթացքի ամբողջ ժամով կը պարունակուի: Դասերու ներկայութիւնը ՊԱՐՏԱԴԻՐ Է: Մասնակցութեան համար պահանջուած նուազագոյն տարիքն է 18: Դասերը տեղի պիտի ունենան Վենետիկի Պատրիարկարանի գլխաւոր շէնքերէ մէկը՝ <https://www.seminariovenezia.it/cms/galleria/il-seminario/>

Դիմումները պետք է կատարուին ԱՆՁԱՄԲ ԵՒ ԳՐԱԲՈՐ, նշելով միշտ ՀԵՌՈՒՍՈՒԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (EM) հասցէ մը: Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային այլեւայլ ձեռնարկներ: ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՄ, կէսօրէ վերջերը, ՁՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱԲԱՆԴՈՒԻՆ ՆԱԵՆ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ ԴԱՍԵՐ:

**Արձանագրութեան սակն է՝ 850 €** կամ համապատասխանը՝ տարարժոյթով ըստ օրուան սակին: Այս գումարին 600 Եւրոյի բաժինը պետք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 15ը: Այս կանխաւ գումարը պետք է վճարուի դասընթացքին ընդունելութենէ 8 օրուան մէջ, այլապէս անկարելի պիտի լինի տեղն ապահովել: Այդ թուականէն վերջ պետք է վճարուի 700 Եւրոյ մինչեւ ՅՈՒՆԻՍԻ 30ը, որ արձանագրութեան համար վերջին պայմանաժամն է: Արձանագրութեան մնացեալ մասը ՊԵՏՔ Ե ՎՃԱՐՈՒԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԸ: ՎԱՐԿԱԹՂԹԱՅԻՆ վճար (Credit card) **չ'ընդունուիր**: 10% զեղչ մը կը կատարուի անոնց՝ որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): **ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՛Չ ՄԵԿ ՊԱՐԱԳԱՅԻ ԿԸ ՓՈԽՈՒԻ ԵՒ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐԵԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՐ**: Դրամատնային փոխանցումով (bank transfer) վճարելու համար, գրանցում կատարելէ վերջ՝ քարտուղարական կազմը Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները պիտի դրկէ (հաշուի թիւ, IBAN եւլն.): **Դրամատնային բոլոր ծախսերը** դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն՝ Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած՝ խոհանային յարմարութիւններով: Յուլիս 31-Օգոստոս 19 ներառեալ: Ամբողջ այս շրջանին համար, **բնակութեան սակն է՝**

- ✓ 1050 € առանձին սենեակի համար հետեւեալ շէնքին մէջ՝ <http://www.salesianivenezia.it>
- ✓ 900 € անձ գլուխ երկու հոգինոց փոքր հարկաբաժինի համար հետեւեալ շէնքին մէջ՝ <https://www.we-gastameco.com/en/city/venezia/>

Երկու պարագային ալ՝ լոգարանային եւ զովասարքչային յարմարութիւններով օժտուած: Երկու հոգինոց փոքր հարկաբաժինի մէջ ամէն յարմարութեամբ օժտուած փոքր խոհանոց կը գտնուի: Այս գումարին մէջ կը մտնէ նաեւ Վենետիկի զբօսաշրջիկներուն բնակչութեան սակը ըստ Վենետիկի քաղաքապետարանի օրէքի:

Բնակութեան վճարը, տուեալ ժամանակաշրջանի ընթացքին, ենթակայ չէ օրական հաշուարկումի: **Անոնք որ կը խորհին նշեալ թուականներէն աւելի առաջ ժամանել կամ յետոյ մեկնիլ, պետք է իրենք հոգան իրենց բնակութեան յարմարութիւնը այդ օրերուն համար:**

Պո-Արաքս Ընկերակցությունն քանի մը կորթաթոշակ կը հովանաւորէ. անոնք որ կը փափաքին դիմել, պէտք են իրենց կենսագրութիւնը, նպատակային նամակն ու մէկ երաշխաւորագիր ղրկել **ՄԻՆՉԵՒ ՓԵՏՐՈՒԱՐԻ 28Ը** հետեւեալ է-հասցէներուն՝ Դասընթացքի դնորէնին՝ պրոֆ. Պօղոս Լեւոն Չէքիեան՝ [zkybhs@gmail.com](mailto:zkybhs@gmail.com), ու փոխդնորէնուհին՝ Տկ. Բենեդետտա Կոնտին՝ [benedettacon@gmail.com](mailto:benedettacon@gmail.com):

Յաւելեալ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ Կամար ելգիր մը ուղարկել հետեւեալ հասցէներուն՝ [segreteria@padus-araxes.com](mailto:segreteria@padus-araxes.com); [benedettacon@gmail.com](mailto:benedettacon@gmail.com): Ի հարկին հեռաձայնել բջիջայնի թիւերուն՝ +39.329.3529206 եւ +39.349.0986027 Երկուշաբթի եւ Յինգշաբթի առաւօտները ժամը 10:30-13:00, և կամ Երեքշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ իրիկունները ժամը 20:00-21:30 (ԻՏԱԼԻՈՅ ԺԱՄՈՎ): **Լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը.**